

Պեղասգեանք :

Հնութեան ախորժ ունեցողի մը շատ հետաքրքրական և միանգամայն փափաքելի բան է՝ քաղաքականութեան խանձարոց ատեն եղած հին ազգաց, հին սովորութեանց, ճարտարապետութեան վրայ, և այն, տեղեկութիւններ սահանալ. բայց կարծեմ շատ աւելի կը զուարձանայ այնպիսւոյն միտքը, երբ հնութեան քանի մը մնացորդ նըշխարներու վրայ մարդկային հանձարը խաղալսվ՝ անծանօթ ճշմարտութիւններ երեւան կ'ելլեն : Այսպիսի այս նըշկատմամբ՝ կը խոստովանինք անկեղծութեամբ, որ հնախօսութիւնը երբեմն տարտամ գիտութիւն մը կ'ըլլայ, երբ այլ և այլ մեծամեծ հանձարներ մի և նոյն բանի վրայ նոյնչափ գրաւոր աւանդութեանց ապաւինելով՝ իրարմէ օտար զրութիւններ կը հնարեն . վասն զի դժուարաւ կը գտնուի ծանօթութեանց այնպիսի սահման մը, որ հնագիտին միտքը բռնելով՝ թոյլ չտայ շատ յանդուգն քայլեր ընելու . ևս առաւել որ շատ անգամ նոյն իսկ այն հնագիր աւանդներն ալ իրարու կը հակառակին : Ի՞սպիսի մթին քողով մը պատաժ է՝ Պեղասգեանց պատմութիւնն ալ. բայց Հունաստանի թէ ազգութեան և թէ քաղաքականութեան նախահայր եղած ժողովուրդ մը մնուացութեան մէջ չկրնար թաղուիլ. անոր համար ալ այնչափ եւրոպացի երեւելի հնագիտք, մանաւանդ Կերմանացիք, մեծամեծ քննութիւններ ըրած և բազմութիւ հատորներ հրատարակած են վրան . այլ սակայն, ինչպէս որ վերն ըսինք, այլ և այլ կարծիքներով կը բաժնուին իրարմէ : Ա՛ենք կ'ուզենք հոս Պեղասգեանց վրայ տեղեկացընել մեր ընթերցողները՝ ճշմարիտ ու հաւանականացոյն ծանօթութիւնները հաղորդելով իրենց :

Հունաց հնագոյն աւանդութիւննե-

րը կը ցուցընեն մեզի՝ որ Հունաստանի առաջին բնակիցը Պեղասգեանք էին և բոլոր երկրին տարածութեանը վրայ և Արշակելագոսի կղզեաց մէջ ընդարձակած էին իրենց բնակութիւնը . անոր համար ըստ Խրոդոտեայ՝ ի սկզբան անդ բոլոր Կլլադան Պեղասգիա կը կոչուէր . և պատմական վկայութեանց միաձայնութենէն բնականապէս կը հետեցընենք մտքով՝ որ Հունաց ազգին նախկին սերունդն այս ազգէն է : Ի՞այց Պեղասգեանց ամենամեծ հնութիւնը, որովհետեւ ոչ միայն պատմական, այլ և նոյն իսկ գիւցագնական կամ առասպելական ժամանակի աւանդութիւններէն դարէ մը աւելի առաջ է, թող չտար մեզի որ ստոյգ ծանօթութիւն մը ունենանք իրենց ծագմանը վրայ : Դիտունք այս բանիս վրայ երկու դրութիւն հնարեցին, որոնք իրարու բոլորովին հակառակ են : Առաջինը, կ'ըսէ Շօէլ գերմանացին, շատ ախորժելի կու գայ մեր մտացը . որովհետեւ յարմար է այն գաղափարներուն, որ մենք ունինք Խրոպա, ու գրեթէ ըսենք բոլոր աշխարհքս մարդաբնակ ընելու համար Շատուծոյ գործածած միջոցներուն վրայ : Այս դրութիւնը կ'ըսէ թէ մարդկային սեռը իր սկիզբն ունեցած է այն տափարակ լերանց վրայ, որ արևելքէն ինչուան արևմուտք տարածուելով՝ կը բաժնեն զլատիա յերկուանչաւասար մասունս ու կը լմնան Լովկաս լեռներով՝ . և ահա այս լերանց վրայէն է՝ որ ծագեցան Պեղասգեանք ալ :

Տեսնենք հիմա ինչպէս Հունաստան անցան : Շատ հին ժամանակ մը բնութեան յեղափոխութիւն ըսենք, կամ բազմամարդութեան յորդութիւն՝ շարժեց տեղերներն այն բազմաթիւ ժողովուրդները, որ Խափինեան Պոնտոսի ու

1 Որոնք որ այս կարծեաց կը հետեւին կ'ըսէն թէ դիպէդի լեռները, որ ծովուն երեսէն 15-20,000 ոտք բարձր էն, առաջին խանձարուցք եղան մարդկութեան . իսկ հայաստանի լեռները, որ 12,000 ոտք բարձրութիւն ունին, երկրորդ խանձարուցք սեպելու է, և ասկէց եկան Եւրոպիոյ բնակիչները:

Կասպից ծովուն մէջտեղուանքը կը բնա կէին , և սկսան երթալ նոր բնակութիւններ փնտըռել աւելի արևմտեան աշխարհքները : Ի՞յս տեղափոխութիւնը հաւանական է որ շարունակութեամբ շատ դարեր տեած պիտի ըլլայ . և կը կարծուի որ այս ազգաց իրարմէ բաժնուելու տեղուանքն ըլլան Բորիւթեն գետէն՝ ինչուան Պիրոպոնտոս ծովը տարածուած աշխարհքները : Ի՞սոնցմէ ոմանք շարունակելով իրենց ընթացքը դէպ 'ի արևմուտք՝ Կարպաթեան լեռներուն քով բնակեցան , ուսկից ժամանակաւ տարածուեցան բոլոր Խարոպա :

Ի՞յս կովկասէն եկող ազգերէն ոմանք ալ Դանութի բերաններէն Ճամբանին բռնելով՝ եկան դէպ 'ի հարաւու հասան Պիրոպոնտոս . բայց այս ծովուն անդիի կողմն եղած երկրին զուարթ տեսքը աչուրնին առնելով՝ անցան ջուրը ու բնակութիւննին հաստատեցին Փոքր Իսիոյ մէջ : Ի՞սոնցմէ էին Ակիւնացիք , Ակրթանացիք , Փուիւգացիք և Ո՞իւսիացիք¹ : Եղան ժողովուրդք ալ՝ որ Դանութի ու Տնիեթերի մէջտեղուանքը մնացին , և Կիմերեանք ու Տաւրիսեանք ըսուեցան : Ո՞երջապէս այս ժողովուրդներէն մէկը , այսինքն Պիելասգեանք , աւելի անուշ կիմայ մը փնտուելով՝ դէպ 'ի հարաւ եկան , ու բնակեցան Թաւսալոյ ու Ի՞էովտիոյ լեռներուն մէջ , ինչպէս նաև այն աշխարհքը , զոր իրենք անուանեցին Պիելասգիա և շատ վերջը Եղլադա² ըսուեցաւ : Ի՞նկէց՝ աւելի հարաւ ինջան տարածուեցան , ու Պիելաս-

¹ Բորիւթեն անունը հիմակուան Տնիեթերգետին էր տրուէր հին ատենները :

² Մէնեկրատէս առ Ստրաբոնի կըսէ թէ բոլոր այն ծովափնեայ սահմանը , որ վերջէն Յոնիա կոչուեցաւ , բնակած էին Պիելասգեանք :

Յ Եղլադա անունը հոս բոլոր Յունաստանի նշանակութեամբ առնուած չէ , այլ մասնաւոր երկրի մը . որովհետեւ հին ատեն սովորաբար իրեք կը բաժնուէր Յունաստան . Ա . Պիլոպոնէս , որ հարաւային կողմն է . Բ . Եղլադա կամ Բնիկն Յունաստան՝ 'ի միջնաշխարհին . Գ . Թեսալիա ու Եպիւոոս՝ 'ի հիւսիսակողմն :

գիա՝ կոչեցին այն թերակղզին ալ , որ վերջը ատենօք Պիելասգոնէս անունն առաւ ու շատ հոչակաւոր եղաւ հնոյ մէջ : Ի՞սով կը մեկնուի հնագիտոց երկու Պիելասգիա աշխարհք գտնուելուն վրայ ունեցած տարակոյսը : Դովլափանց ունաւահանգստից բազմութիւնը , որ այս երկրին առանձին առաւելութիւններն են , Պիելասգեանց սովորութիւնները փոխեց . և առաջ որ թափառական ժողովուրդ էին ու թերես երկրագործութեան քիչ մը տեղեկութիւններին , գարձան նաւարկութեան ձեռք զարկին . իրենց նաւերովը Եղեան ծովուն մէկ կղզիէն մէկալ կղզին անցան , և ասանկով այն կղզիններն իրենք ժառանգեցին :

Ի՞յդ կարծիքը անկէց ետքը աւելի արժանահաւատ եղաւ Խարոպացւոց , երբոր լեզուագէտք հաստատեցին թէ Ո՞եծ Ի՞սիոյ³ մէջ մայր լեզու մը կար , այսինքն սանսկրիտը , որ պարսկերենի , յունարենի , լատիներենի , գերմանական , սկանտինաւեան և թերես սլաւեան լեզուաց ալ արմատն է : Ի վերայ այսր ամենայնի այս Պիելասգեանց ծագման դրութիւնը քանի մը նմանութեց վրայ հիմնուած է , և ամեննեին պատմական վկայութիւն մը չունի իրեն կողմը : Եւ այս կողմանէ տեղիք կու տայ երկրորդ կարծեաց :

Երկրորդ դրութեամբ այլք 'ի հնագիտաց ըսին թէ Պիելասգեանք բնիկ էին Հյունաստանի Պիելասգոնէս նահանգին , և մասնաւորապէս անոր Ի՞սկոլիդա գաւառին : Իւաւական հաստատութիւն կու տայ այս կարծեաց Նիրդանունով գերմանացւոյն երկասիրութիւնը : Շաէլ կ'ըսէ թէ այս գիտունը , որ իր բարեկամն էր , Պիելասգեանց և իրենց 'ի սկզբան անդ բնակած աշխարհչաց վրայ հին մատենազրաց մէջ

¹ Ի սկզբան անդ Պիլոպոնէսի Արկոլիդա գաւառին մասնաւորապէս տրուեցաւ Պիելասգիա անունը . վերջէն Արկադիա գաւառին սեփական անունն եղաւ :

² Փոքր Արֆան թերակղզի սեպելով հինք՝ բոլոր մնացած ցամաք երկրին Մէծ Արփա կ'ըսէին :

գտնուած ամէն հատուածները ժողվեց , և կը ցուցընէ որ ըստ աւանդութեան ամէն գաղթականութեանց գըլխաւորները , որ Պիելասգոս անունն առած են , Պիելապնեսէն ելան : Իսկ ընդ հակառակն ամենեին պատմական յիշատակ մը չեն կրնար ցուցընել միւս կարծիքն ունեցողները , որ Հելենաց զօրանալ սկսելու ժամանակէն առաջ՝ Պիելասգեանց Ուեսալիոյ մէջ ըրած առաջին բնակութիւններն այն ատեն եղած ըլլան , երբ Լրգիացիք , որ նմանապէս Պիելասգեանք էին՝ Լրգոս քաղաքը Պիելապնեսի Լրկոլիդա գաւառին մէջ ըլլալուն համար , հիմնած էին Ապարտա և Ուիկենէ քաղաքները , և որ աւելի մեծն ու դիտելու բան է , զՃարսոն՝ Կիւլիկիոյ մէջ :

Երկու դրութեանց որն ալ առնես , այս Ճշմարիտ է՝ որ Պիելասգեանք Յունաստանի առաջին բնակիչքն եղան , և թէ Վրիստոսէ 1800 տարիէն աւելի առաջ բոլոր Յունաստանի վրայ և Խտալիոյ մէկ մասին մէջ , այսինքն հարաւակողմը , տարածուած էին : Լյոյժ ժողովուրդը կը ձեւանար շատ մը ցեղերէ , որոնք իրարմէ այնչափ անկախ էին , որ ոչ քաղաքական և ոչ կրօնական զօդ մը իրարու հետ կը միացընէր զիրենք , և հասարակաց ու ընդհանուր անուն մըն ալ չունէին : Խւրաքանչիւր իշխան , որ իր ձեռքին տակ եղած ժողովուրդը աշխատած էր քաղաքականացընելու , իր անունն իրեւ ժառանգութիւն կը ժողուր անոնց . ասկէց են Ուեսալացիք , Կրայեանք և Պիելասգեանք կոչմունքները , բայց այս ետքինը աւելի սահմանաւոր նշանակութեամբ մը :

Հին մատենագիրք իրարմէ շատ տարբեր կերպով կը նկարագրեն Պիելասգեանց քաղաքականութեան աստիճանը՝ Հելենական ժողովուրդ դառնալէն առաջ : Բատ ոմանց՝ քիչ զանազանութիւն ունէին վայրենի ժողովուրդնենք մը , մինչեւ որ Հելենք եկան քաղաքականութիւն մտուցին մէջէրնին . իսկ այլք , և կարծեմ շատ աւելի իրաւամբք , մեծ քաղաքականութիւն կար կ'ըսէն

Պիելասգեանց մէջ՝ Հելենաց տիրապետութենէն առաջ : Ը ատ աւանդութիւնք կը ցուցընեն թէ Պիելասգեանք երկրագործութեան և այլ արուեստից ետևէ էին : Եւ աւելի զարմանալին տեսնես , որ Յունաց այն մասը , այսինքն Լուստիկեայ ու Լուսիոյ գաղթականութեանց Յոնիացիքը , որ քաղաքականութեան և իմաստութեան առաջին և ամենէն արագընթաց քայլերն ըրաւայն մողովրդոց մէկն է , որ իրենց Պիելասգեան արիւնը շատ չխառնեցին օտար արեան հետ . և թերեւս այս պելասգեան սերնդեան արգասիքնէր մարդկային մոտաց պատմութեան մէջ Յունաց երեւելի ըլլալը : Խօսքերնուս Ճըշմարտութեանը հաւանական ըլլալուն ապացոյց մը այս կրնանք բերել թէ Կորիացիք , որ ամենէն աւելի հելենական ժողովուրդ էին , ի սկզբան անդ չուզեցին գրականութեան ու գեղարուեստից ետևէ ըլլալը լիմանք՝ ի գիտնոց հաստատեցին թէ գրելու արուեստն ու իրենց կրօնական արարողութիւններէն շատը Յոյնք՝ ի Պիելասգեանց առին . բայց մենք առանց մտնելու այսպիսի խնդրոց մը մէջ՝ կը ծանուցանենք որ Պիելասգեանք իրենց սեփական կրօնք մը ունէին , և երկու հոչակաւոր պատգամատեղիներ՝ ի Կողոնէ և ի Կելփիս : Յունաստանի , հարաւային Խտալիոյ , ու Փոքր Լուսիոյ արևմտեան ծովափնեայ սահմանաց , որովհետեւ հոն ալ գաղթականութիւն ըրին Պիելասգեանք , հետկութեան ըսուած հին շինուածոց և որմերու մնացորդները՝ Պիելասգեանց Ճարտարապետութեանը արգասիքն են : Լյոյժ որմերը շինելու համար բազմանկիւն անտաշ քարերու մեծ զանգուածներ անկանոն ձեռվ վրայէ վրայ կը շարէին , ու առանց կրով միացընելու զասոնք՝ սլարապ մնացած ծակտիքը աւելի պղտիկ քարերով կը գոցէին : Կիւկլապեան կամ Պիելասգեան որմերուն և շինուածոց ժամանակին վրայ ամենեին ստոյդ տեղեկութիւն մը չունիք , բայց դիւցազնական ժամանակի կ'երեւնան . իսկ Ճարտարապե-

տական յարգին գալով, գրեթէ իրենց ամրութիւնն ու Երկարատևութիւնն է միայն՝ որ Երեելի են, և աւելի իբրև հնութեան կողմանէ զարմանք կը բերեն՝ քան թէ արուեստին. որովհետև իրենք իրենց վրայ կը ցուցընեն Ճարտարապետութեան յառաջադիմութեանն առաջին քայլերը, որ դեռ օրէնք չունի, դեռ գեղեցկութիւնը պիտի ըմբռնէ: Ի՞նյոյ այս ետքի յատկութեամբն է որ իրենց շինութեանը ժամանակին մէջ զանազանութիւն մը կը դնեն հնագէտք. անոր համար անոնք, որ աւելի անկանոն են, ինչպէս վերն որ ստորագրեցինք, ամենէն հնագոյնները կը սեպուին. այսպէս է Կողցոյ կղզւոյն մէջ մնացած հին տաճարը. անոնցմէ ետեկու գան անոնք, որոնց քարերը քիչ մը աւելի կանոնաւոր են: Խակ ամենէն նուազ հնութեամբ, և գրեթէ Պիլասգեանց շէնքերը յունական շինութեանց հետ միացընող՝ անոնք կը համարուին, որոնց քարերը ողորկ, կանոնաւոր ձեռվ ու անկիւնաւոր են. մանաւանդ թէ որ պղտիկ քանդակներով կամարներ, դռներ ունենան այդ շէնքերը: Ի՞ստ տեսակ է Վիկենեայ Վակրոպոլիսը կամ միջնաբերդը, որուն անկիւնաւոր կտրուած քարերուն շարքին կանոնաւորութիւնը յայտնի կը տեսնուի, և գլխաւոր դուռը դեռ ինչուան հիմա երկու հսկայածե առիւծուց մնացորդներն ունի, որոնց անունովը կը կոչուի: Վակայն այս զանազանութիւնը, որ կը դնեն հնագէտք, կրնայ խարէական ըլլալ. որովհետև տեղւոյն հանգամանքները, դրամոց առաւելութիւնը կամ նուազութիւնը, ժամանակին պարագաները, և այն, շատ տարբերութիւն կ'ընեն շինութեանց վրայ:

Վորէն առջի խօսքերնուս դառնալով՝ Պիլասգեանք դարձեալ չէին կրնար այնչափ բազմաթիւ գաղթականութիւներ հաստատել առանց տեղեկութիւն մը ունենալու նաւարկութեան, որուն համար որչափ ուրիշ գիտութիւններ կարեր են: Դանօթ էին զինուորական արուեստին, և մանաւորապէս ամրոց

շինելուն, զոր ընդհանուր անուամբ մը Լարիսաս կը կոչէին': Այսոյդ կ'երեայ թէ Պիլասգեանք այբուբեն մ'ալ ունէին. բայց որովհետև քարի ու մետաղաց վրայ միայն կրնային գրել, անոր համար անշուշտ այս գրերը շատ տձեւ եղած պիտի ըլլան: Պիլասգեանց լեզուն, որ խիստ ու անկիրթ էր, այն լեզուաց մէկն է, որ լատիներէնը կազմեցին:

Վատ մատենագիրներ զՊիլասգեանն ու Հելլենները իրարմէ տարբեր ժողովուրդ սեպեցին. այս կարծեաց սխալ ըլլալը հետեւեալ կերպով կրնանք ցուցընել: Ու երոյիշեալ երկու ազգաց լեզուները պէտք էր որ իրարու հետ վերաբերութիւն ու նմանութիւն ունենային. ապա թէ ոչ՝ շատ անտեղի բան կ'երեայ, որ այսպէս երկու տարբեր լեզուներ քիչ ատենի մէջ Հյունաստանի ամէն կողմերը խառնուին մէկ լեզու մը դառնան, և աւելի անտեղի՝ որ Վաթենացիք ու Վակադացիք, որոնց ծագումը Պիլասգեանց կ'իջնայ (այսպէս կ'ըսէ Խրողոսոս), իրենց բնիկ լեզուն կորանցընէին ու Հելլենաց լեզուն սովորէին. մանաւանդ Վակադացիք, որոնց վրայ պելասգեան ցեղ մըն ալ թագաւորեց ինչուան երկրորդ մեսսենական պատերազմը: Ուր թողունքը որ իրօք երկայն ատեն ալ պահուեցաւ Պիլասգեանց լեզուն քիչ մը փոփոխութեամբ՝ եւոլեան ըսուած գաւառական լեզուին մէջ: Ուրեմն երբոր լեզունին նման էր, բնականապէս կը հետեւի ըսել՝ որ Պիլասգեանք ալ, Հելլենք ալ մէկ սերունդ էին:

(ԳԻՏԻ ԸԱՐՈՒԲԿՈՒՄ)

1 Ասկէց է որ Եւրոպիոյ ու Ասիոյ մէջ շատ քաղաքներ Լարիսաս կ'ըսուէին. ինչպէս թեսալոյ մէջ այս անուամբ երկու քաղաք կար, Տրոյիոյ մտ մէկ մը, ուրիշ մը կումայի քով. նմանապէս Եփեսոսի վիճակին մէջ Լարիսաս մը, Տրալլի մտ մէկ մ'ալ, և ուրիշ շատեր. այսչափ մեծ էր իրենց բնակութեան ընդարձակութիւնը:

